

## Ճ Ա Ռ

ԱՍԱՑԵԱԼ ԻՌՈՒՍ ԼԵՋՈՒ

## ՅԱՒՈՒՐ ԲԱՅՄԱՆ ԽԱԼԻՊԵԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՅՑ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ

Ի Թ Է Ո Ղ Ո Ս Ի Ա .

« Խալիպեան ուսումնարանը կմտնէ այսօրուանէ իւր սեպհական բնակարանը, այս ընդարձակ բնակարանը՝ զոր կանգնեց նորա բարերարը : Այս տեղ, այս պատերուս մէջ պիտի կրթէ եւ լուսաւորէ նա Հայկազեան մանկախին, եւ այս տեղէն՝ աւարտելով նաեւ այս տարուան ուսման ընթացքը՝ պիտի արձակէ առաջին անգամ իւր սաները իրենց կենաց ասպարէզը : Այսու եղանակաւ անմուռնալի պիտի մնայ մեր շէնքին պատմութեանը մէջ եւ այս օրը, եւ իւր հաստատուելուն հինգերորդ տարին, եւ մանաւանդ անոր համար որ այսօր հիւսիսային կողմը՝ այսինքն՝ նովկորոտ քաղաքը՝ որ Ռուսիոյ խանձարուրքն է, կտօնուի մեծաւ հանգիսիւ Ռուսաստանի հազարամեակը, Ռուսաստանի՝ որ վեհանձնական հիւրընկալութեամբ ապաստանարան եղաւ այս ազգային ուսումնարանիս : Ըստ գեղեցիկ եւ վաղեմի սովորութեան Քրիստոնեայ ժողովրդոց, որ է ամենայն ըսկզբնաւորութիւն աղօթիւք կատարել, այսօր օրհնեցինք եւ մեք եւ նուիրագործեցինք եկեղեցական արարողութեամբ ուսումնարանին փոխադրութիւնը յայս նոր շինուած, եւ ուրախութեամբ կշնորհաւորեմք ձեզ, Մեծարոյ Տեարք, այս մեր նաւակատեաց սօնախմբութիւնը : Տարակոյս չկայ որ ձեր ուսումնասիրական զգացողութեանը պէտք է շնորհակալ լինիմք մեք՝ որ այսօր հաճեցայք պատիւ ընել այս մեր տօնախմբութեան ձեր ներկայ գանուելովը, եւ մեք զձեզ կընդունիմք ոչ թէ իբրեւ հասարակ եւ անտարբեր հիւրեր, այլ կամիմք համառօտ հաշիւ մի տալ ձեզ խալիպեան ուսումնարանիս անցեալ չորս տարուան միջոցին եղածներուն :

եւ քանի մի խօսք ասել սորա գործողութեանց եղանակին եւ այժմեան գրութեանը վրայ :

« Թէոգոսիոյ մէջ Հայոց համար յատուկ ուսումնարան շինելու գլխաւոր նպատակը՝ զոր ունեցաւ թէ մեր լուսաւորեալ Տէրութիւնը, որ ուսումնարանիս շատ մը առանձին իրաւունքներ շնորհեց, եւ թէ նոյն իսկ հիմնագիրները, այս էր որ կարելի լինի հայկազեան մանկաւոյն՝ առանց խարութիւն լինելոյ նոցա ծննդեան՝ տեղւոյն եւ ծագմանը՝ հիմնաւոր կրօնական եւ բարոյական կըրթութիւն եւ միանգամայն այժմու ժամանակիս հօգւոյն եւ պիտոյիցը համեմատ ուսում առնուլ : Այս վախճանաւ՝ կայսերական բարեհաճութեամբ ուսումնարանիս համար գրուած կանոններովը սահմանեալ է որ ուսումնարանիս մէջ սովորեցուին այն գիտութիւններն ու լեզուները, որ կլմնապիս ըսուած վարժարանաց ուսմանցը չափէն պակաս չեն, եւ կամ վաճառականութեան ետեւէ եղողներուն հարկաւոր են, ուստի եւ ըսուած է թէ դասախօսութիւնները պիտի լինին գլխաւորապէս հայերէն լեզուով, եւ ըստ մասին ռուսերէն եւ գաղղիարէն : Յայտնապէս կերելի ասկից, որ ուսումնարանիս էական նըպատակն է՝ տալ սորա աշակերտացը այնպիսի կրթութիւն մը որ յարմար գայ ժողովրդոց այժմեան կարօտութիւնները լեցընելու, եւ միանգամայն հաստատուած լինի այն ազգին եւ այն եկեղեցւոյն սկզբանցը վրայ՝ յորմէ ունին մանկուծ իրենց ծագումը : Յայտնի բան է թէ ինչպէս ամուր կապուած են Հայերը իրենց հայրենի եկեղեցւոյն եւ լեզուին, ու նոյնացուցած են իրենց ազգութիւնը իրենց դաւանանքին հետ : Հայերը

բառ օրինակի այլոց արեւելեան Գրիստոնէ-  
 ից, ըստ օրինակի Սլաւեանց եւ Յունաց,  
 գրիւած լինելով իսեպհական հայրենեաց,  
 ջերմ սիրով յարեալ են հոգեւոր հայրե-  
 նեաց, այսինքն իրենց եկեղեցւոյն, որ իւր  
 հովանաւորութեանը ներքեւ առած է թէ  
 ազգային լեզուն եւ թէ ուսումը:

«Այսպիսի եզանակաւ հարկ էր որ Խալիպեան  
 ուսումնարանը լինէր հասարեալ ազգային  
 ուսումնարանի Հայոց, որոյ նմանը չունէ-  
 ին դեռ եւրոպայի մէջ (իհարկէ բաց իւր-  
 գարեան ձեմարանէն Արեւելեան լեզուաց  
 իՄասքուա, որ բարձրագոյն ուսումնարանաց  
 կարգէն է). եւս առաւել Տաճկաստանի մէջ,  
 ուր Հայերը ուրիշ ամէն տեղերէ աւելի շատ  
 են, եւ ուր տակաւին Հայոց ուսումնարան-  
 ները անկատար վիճակի մէջ կգտնուին, որով  
 եւ կտեսնուի յայանապէս ոչ միայն Ռուսաս-  
 տանի Հարաւային կողմը այսպիսի ուսումնա-  
 րան մը բացուելուն նպատակը, այլ եւ ան-  
 հրաժեշտ հարկաւորութիւնը:

«Խալիպեան ուսումնարանիս հաստատուե-  
 լուն համար Կոյսերական բարեհաճութիւնը  
 երեւնալուն պէս, իսկոյն հոգ տարուեցաւ  
 նորա բացուելուն: Ուսումնարանի յարմար  
 քարաշէն բնակարան մը գտնուեցաւ, գասա-  
 րանները ամէն պիտանի բաներով պատրաս-  
 տուեցան, ուսուցիչներ հրաւիրուեցան, եւ  
 1838 թուին Հոկտեմբեր ամսոյն մէջ ուսում-  
 նարանը հանդիսիւ բացուեցաւ եւ սկսաւ իւր  
 գործողութիւնը:

«Խալիպեան ուսումնարանին բացման հըռ-  
 չակը վուժթով տարածուեցաւ ամէն տեղ՝  
 ուր որ Հայք կգտնուին: Ինչպէս Ռուսիոյ Հայե-  
 րը, նոյնպէս եւ Արեւելեան Հայք այս ուսում-  
 նարանիս բացման լուրը մեծ ուրախութեամբ  
 եւ շնորհակալութեամբ ընդունեցան. հեռա-  
 ւոր տեղերէ ամենայն սիրով եւ վստահու-  
 թեամբ յուզարկեցին իրենց զաւակները, եւ  
 նոցա կրթութիւնն ու լուսաւորութիւնը  
 յանձնեցին այս ուսումնարանիս, որ բացուե-  
 ցաւ միայն 30 աշակերտով, եւ իվերջ նայն

իսկ առաջին տարւոյն 90 աշակերտէն աւելի  
 ունեցաւ յեւրոպական եւ ասիական Տաճկաս-  
 տանէն, իշխանութեանց Մոլտաւիոյ եւ Վա-  
 լաքիոյ, ի՛նովկասէ եւ յԱնդրկովկասեան գա-  
 ւառաց, եւ յամենայն տեղեաց նոր Ռուսիոյ  
 եւ Պեսարապիոյ:

«Բայց այսքան յառաջագիմութիւնը ինչ  
 բանով եղաւ, Իրաւ է որ մեր բարեգործ եւ  
 լուսաւորեալ Տէրութիւնը ըրաւ իւր կողմա-  
 նէ, ինչ որ կարելի էր ընել յօգուտ ուսում-  
 նարանին. շնորհեց ուսումնարանիս առանձին  
 իրաւունքներ եւ արտօնութիւններ. տուաւ  
 ուսումնարանիս հիմնադրին՝ Գերապատիւ  
 Գաբրիէլ Վարդապետին Այվաղեանց՝ իրա-  
 ւունք, իբրեւ Առաջնորդի վիճակիս, իգործ  
 դնել ուսումնարանիս շինութեան եւ պահ-  
 պանութեան համար վիճակիս եկեղեցական  
 գումարաց գրամագլխոյն եւ եկամտից մէկ  
 մասը: Ուսումնարանին գործունէութենէն յու-  
 սալով մեծամեծ բարեաց, հեռու պահեց աս-  
 կից ամէն տեսակ օտարօտի գործակցութիւն  
 անոր ուսումնական եւ ներքին կառավարու-  
 թեանը կողմանէ: Մէկդիէն ալ ուսումնարա-  
 նին վեհանձն բարերարը, որոյ անունովը  
 կկոչուի, Յ. Պ. Խալիպեանց, մտածեց որ ա-  
 ռանձին շինուածք մը կանգնէ ուսումնարա-  
 նիս համար, հանդերձ առանձին եկեղեցեաւ,  
 ընդարձակ գետին մը գնեց՝ որոյ վրայ շի-  
 նուեցաւ ուսումնարանս, եւ ձեռք զարկաւ  
 զայն կանգնելու:

«Խալիպեան իշխանաւորը լսելով 1838 թը-  
 ւականին՝ թէ Գերապատիւ Գաբրիէլ Վար-  
 դապետն Այվաղեան՝ Թէոգոսիոյ մէջ Հայոց  
 ուսումնարան բանալու համար Կոյսերական  
 բարեհաճութիւն ընդուներ է, եւ Առաջնոր-  
 դին վրայ առանձին համարում եւ վստահու-  
 թիւն ունենալով, այն ժամանակէն յայտնեց  
 նորա իւր միտքը՝ թէ ինքը պատրաստ է նուի-  
 բել շինուելու ուսումնարանին համար 30,000 ր-  
 արծ, ցանկալով վուժթացուցանել անով Հայոց  
 ազգին կրթութեանը համար մտածուած գոր-  
 ծողութիւնը: Բայց յետոյ հաշուելով որ այն

գումարը ուսումնարանին երկու հազար հինգ հարիւր ր. արծաթէն աւելի արգիւնք չբերեր, մինչդեռ միայն այնպիսի տան մը վարձու համար՝ յարում 150 կամ 200 աշակերտ լինին՝ հարկաւոր է գոնէ 4000 ր. արծ.։ որոշեց որ իրեն նուիրած 50,000 բուպլին իգործ գնէ ուսումնարանիս շինուածը կանգնելու։ Թէպէտ եւ շինուածքին համար որոշուած մեծութեանը նայելով՝ Խալիպեան իշխանաւորը այն ժամանակէն հասկըցաւ որ այն շինութիւնը երեք անգամ աւելի ծախքի կարօտ պիտի լինի քան թէ նուիրած գումարը, բայց նա ուրախութեամբ նուիրեց նաեւ այն նոր նուէրը՝ իւր անունովը կառուցանելի Ուսումնարանին. եւ այժմ անոր ազագայ վիճակին ու ծաղկելուն հոգը իւր բոլոր մընացեալ կենացը միակ հոգն ու զբաղանքն բրած է։

«Այսու ամենայնիւ հանդերձ՝ Գերապատիւ Գարբիէլ Վարդապետին Այվաղեանց այլ եւս մեծամեծ աշխատանքներ կմնային. շատ եւ զանազան արգելքներ կային՝ որոց պէտք էր յաղթել՝ ուսումնարանը ձեւակերպելու համար։ Հարկ էր կարգի գնել անոր թէ ուսումնական եւ թէ անտեսական մասը, եւ այս դիւրին բան չէր Թէոդոսիոյ պէս փոքր քաղաքի մէջ։ Հարկ էր ասոր համար պատերազմել ընդդէմ՝ երեւելի եւ աներեւոյթ արգելքներու։ Քանի քանի անգամ նիւթական եւ բարոյական արգելքներ ելան այնպիսի տեղերէ ուսկից ամենեւին չէր կարծուէր, եւ նորա գործունէութիւնը խախտնել ջանացին։

«Ոչ որ կարող է ուրանալ ուսման եւ կրթութեան մեծ բարեգործութիւն լինելը որ եւ իցէ ազգի համար. ազգը կճանաչէ այս ճշմարտութիւնը, եւ ազգին աշխուստիս եւ ընտրելագոյն մասը միշտ անոնց կողմն է որ ազգին լուսաւորութիւն կուտան։ Կխոստովանին նորա որ զմարդիկ աւելի լաւ՝ աւելի երջանիկ ընելու ազահոյակոյն ճանապարհն է՝ ուսում եւ կրթութիւն տալ նոցա. ուստի

ամէնքը իրենց ուսման լոյսը տուողներուն, իրենց կենացը վրայ լոյս ծագողներուն ետեւէն կերթան։ Բայց մտաց լուսաւորութիւնը բնական լուսոյ կմանի, կասէ Տարմպէտ. «Իմասոյ տեսնուած ասերը կկուրացրնէ ու կվնասէ»։ Ազգին մէջ ամէն ժամանակ կգանուին ուսման եւ լուսաւորութեան թըշնամիք, որ իրենց մոլորական կարծիքներէն եւ ցած կրքերէն գրգեալ՝ տգէտ կմնան, ուստի եւ չարք են. նոքա միշտ պատրաստ են ճանապարհի վրայ կենալու, հալածելու, պարսաւելու, տգէտ ամբոխին մէջ տուելութիւն գրգռելու զիրենք լուսաւորողներուն դէմ։ Այս անհրաժեշտ բան է, եւ ո՞վ որ սիտքը դրած է աշխատել յօգուտ բազմութեան աղջի, եւ բարիք գործել, նա իվաղուց պէտք է պատրաստ լինի մարանչելու ընդդէմ տգիտական կրից եւ ընդդէմ չարութեան մարդկան։

«Մեր գործն ալ, որ է Խալիպեան ուսումնարանիս կանգնումը, առանց անոր չեղաւ. կարելի չեղաւ որ չգրգռէինք փոքրոգի եւ հակառակասէր մարդկանց կիրքերը, նախապաշարմունքները, եւ այլն։ Բայց Սատուծոյ օգնականութեամբը մեր գործը կրցաւ յաղթել ամենայն խափանիչ արգելքներու։ Ուսումնարանին բացուելուն երկրորդ տարին աշակերտաց թիւը հասաւ մինչեւ 150, իսկ այժմ մինչեւ 155 կհասնի։

«Ուսումնարանիս բացուած ժամանակը կարելի եղաւ հաստատել միայն երկու դասարան, առաջին եւ երկրորդ, եւ միայն իվերջ տարւոյն նաեւ երրորդը։ (Ուսումնարանիս կանոններուն համեմատ՝ բոլոր ուսման ընթացքը կբաժնուի վեց դասարան՝ բաց ինասակրթարանէն)։ Յետոյ 1860 եւ 1861 տարիներուն մէջ բացուեցան չորրորդ եւ հինգերորդ դասարանները. իսկ այս տարուան հարցաքննութենէն յետքը բացուեցաւ նաեւ վերջինը, որ է վեցերորդը. այնպէս որ ուսումնարանը փոխադրուեցաւ իւր այս նոր բնակարանը՝ իւր ամբողջ ձեւակերպութեանը մէջ։

« Խալիպեան Ուսումնարանիս մէջ բռնուած դատաստութեան կերպը եւ կառավարութեան ուղղութիւնը հաստատուած է Կայսերական բարեհաճութեամբ սահմանադրեալ կանոններուն, եւ Հայաստանեայց Լուսաւորչական եկեղեցւոյ հաւատքին եւ Վարդապետութեանը վրայ: Ուսումնարանին անմիջական Վերատեսուչն ու Տնօրէնը Գերապատիւ Գաբրիէլ Վարդապետն է, եւ նորա ձեռքն է բոլորովին ուսուցիչ դնելը, գրոց ընտրութիւնը եւ դասատուութեանց եղանակն որոշելը: Ուսումնարանին ոճը դասատուութեան կողմանէ գործնականն է, մանաւանդ լեզուագիտութեան դասերուն մէջ: Անցեալ տարւոյ սկիզբէն երկու բարձր դասարանաց մէջ սկսաւ բնագիտութեան դասաստուութիւնը ռուսերէն, եւ բնական պատմութիւնն ու հաշուետումարը գաղղիարէն. իսկ այս տարուանս մէջ կսկսի վեցերորդ դասարանին մէջ Ռուսաց օրէնսգիտութիւնը, աւելի ուշադրութիւն ընելով վաճառականութեան օրինաց:

« Այս է ահա կարճ խօսքով Խալիպեան Ուսումնարանին մինչեւ ցայժմ ցուցընել կրցած

ընդհանուր արգասիքը, զոր մեք այժմ՝ ձեր գատաստանին առջեւը կգնեմք: Իհարկէ դեռ ամէն բան եղած չէ: Այս մեծ եւ օգտակար գործոյն հարկաւոր եղած ամէն կարգաւորութիւնն ու հաստատութիւնը տալու համար՝ այլ եւս շատ աշխատանք ու ջանացողութիւն հարկաւոր է, եւ շատ բարոյական եւ նիւթական միջոցներ: Բայց գործոյն բարի սկզբնաւորութիւնն ու հաստատ հիմունքը արդէն դրուած են, եւ այժմէն կերաշխաւորեն մեզ անոր ապագայ կանոնաւոր ընթացքը:

« Մեք յոյս ունիմք որ Աստուծոյ օգնականութեամբը, մեր անչափ աշխատասիրութեամբն ու ջանքովը, եւ առատաձեռն բարերարին հոգացողութեամբը եւ խնամատարութեամբը, յոյս ունիմք՝ կըսեմ, որ Խալիպեան Ուսումնարանը պիտի բարձրանայ հասնի ուրիշ շատ երեւելի եւ օգտակար Ուսումնարանաց աստիճանին, եւ մեծ ու գոյացական օգուտ բերէ ազգին Հայոց, եւ մեր Տէրութեան՝ այսինքն Ռուսիոյ, պատրաստէ շատ մը լուսաւորեալ եւ հաւատարիմ հպատակներ:

Թարգմ. ՍՏ. ՍՈՒՐԵՆԵԱՆԵ.

Ե Ր Ա Խ Տ Ա Գ Ի Տ Ո Ի Թ Ի Ի Ն

Թըփիկն անգամ անհողի՝  
 Զուրց վըտակին անպըզտոր  
 Յորմէ սիրով սուղի  
 Չեկաց երբէք ապաշնորհ:  
  
 Նովիմք գորով սաղարթուն՝  
 Տայ զփոխարէն գեղանի,  
 Կացեալ իտապ արեւուն  
 Բարերարին հովանի:

